

Հայաստանի Պետականության, Մայիսեան Հերոսամարտերու եւ Առաջին Հանրապետութեան 100-ամեակի Ազգային Տօնակատարութիւնները Տեղի Ունեցան Աննախընթաց Շքերութեամբ Մայիսի 28-ին, Սկսելով Սարդարապատի Համալիրէն, Զինուորական Տպաւորիչ Շքերթով



Վ արչապետ Նիկոլ Փաշինեան Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրին մէջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի, Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերու հետ մասնակցեցաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերու 100-ամեակին նուիրուած՝ «Յաղթանակի դար» խորագիրը կրող տօնակատարութեան:



Վարչապետը ծաղկեպսակ դրաւ Սարդարապատի ճակատամարտի հերոսներու յիշատակը յաւերժացնող յուշակոթողին եւ յարգանքի տուրք մատուցանեց: Զօրահանդէսի մասնակիցները ողջունելէ ետք վարչապետ Փաշինեան պաշտպանութեան նախարարի ուղեկցութեամբ միջոցառման մասնակիցներու հետ կատարեց զինտեսակներու ստուգատես: Սարդարապատի յուշահամալիրի մէջ ցուցադրուած էին հայկական զինուժի ինչպէս գերճշգրիտ, գերժամանակակից, այնպէս ալ թանգարանային նմուշի զինատեսակներ, որոնք մասնակցած են Սարդարապատի հերոսամարտին:

Այնուհետեւ տեղի ունեցաւ զինուորական շքերթ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100ամեակին: Շքերթը կը ներկայացնէր պետականութեան հարիւր տարուան երեք ռազմական յաղթանակները: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի առթիւ՝

Շարունակութիւնը էջ 4

Պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմէն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տօնի եւ Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիւ: Ուղերձում ասվում է. «Միքէլի՛ հայրենակիցներ, Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Մփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները:



100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագոյն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թէն այն կարճ էր, եւ նրան բաժին էին ընկել բազմաթիւ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ եւ բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության եւ նոր հաղթանակների:

Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը: Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային եւ ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թոյլատրելի հնարավորություն են ստեղծում:

Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր: Ի սրտե շնորհավորում եմ մեր Հանրապետության տօնի եւ Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիւ: Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ լավատեսություն: Կեցցե՛ն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները: Կեցցե՛ Մփյուռքը: Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին»:

Վարչապետը Խորհրդարանական Նոր Ընտրությունները Կը Նախատեսէ Աշնան

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատկերացումով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ պէտք է տեղի ունենան աշնան: «Մեր պատկերացումն է արտահերթ ընտրութիւններն անցկացնել աշնանը, բայց դա պէտք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղութեամբ քննարկումներ, իհարկէ, հնարաւոր են», վերջերս, լրագրողներու հետ ճեպագրոյցի մը ընթացքին յայտնեց Փաշինեան:



ՀԱՅՈՒՆ «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ»

ԴՈԿՏ. ՀՐԱՅԻՐ ԸԷՊԷՃԵԱՆ



«Ուզեցի որ զաւակս աւելի ապահով տեղ մը ապրի»

Մարտ 2018: Քուէրէն դէպի Ա մ ս թ ե ր տ ա մ , Հ ո լ ա ն տ ա ,

օղանաւային թոնջը բաւական երկար էր: Սկսայ փնտռել զբաղմունքի լաւ միջոցներ եւ առաջին հերթին սկսայ կարդալ հոլանտական օղանաւային ընկերութեան գրքոյկը: Անոր առաջին էջին վրայ կար գրութիւն մը, որուն մէկ նախադասութիւնը ուշադրութիւնս գրաւեց: «Կեանքը ամբողջ շարժում է եւ շարժումը քեզի յառաջ կը տանի՝ բառացիօրէն եւ փոխաբերաբար»: Հաւանաբար այդ օր, այդ թոնջին ընթացքին այս նախադասութիւնը բան մը չըսաւ ինծի, սակայն սկսայ մտածել անոր մասին թէ կեանքը շարժում է. այդ շարժուն դրութիւնը քեզի յառաջ կը տանի, եւ յառաջը իր ամբողջական հասկացողութեամբ ու բովանդակութեամբ:

Կեանքն ու անոր շարժուն իրականութիւնը միայն մեր անձնական կեանքերուն համար չեն, այլեւ՝ ընտանեկան ու տակաւին հաւաքական ու ազգային կը վերաբերին: Մեր հաւաքական եւ ազգային կեանքերն ալ կը կազմակերպուին ու կը յառաջանան պատմութեան ընթացքին: Ընդհանրապէս, որ նոյն պատմութեան ընդմէջէն մեր կեանքերը կը տանին մեզ դէպի յառաջ՝ եւ այս կը կատարուի բառացիօրէն ու փոխաբերաբար:

Եթէ մեր ազգային պատմութիւնը կը կերտուի տեղ մը, ժամանակաշրջանի մը մէջ, անիկա սակայն տեղափոխվի մէջ չի մնար, այլ՝ կ'երթայ յառաջ: Եւ այս յառաջ երթալու հոլովոյթին մէջ կան կեանքերուն մէկը միւսին միացնող օղակները իրենց բոլոր ելեւէջներով, որոնք կը կազմակերպուին ու կը կերտուին իրենց տարբեր բնութագրումներով: Կան նաեւ մեր պատմութեան եւ անոր կերտած կեանքերուն իրարու հետ առնչուող իրականութիւնները: Իրարու հետ այս առնչուածութիւնն է, որ յառաջ կ'երթայ ու կը կերտէ նոր կեանքեր՝ նոյնիսկ այդ սկսած պատմութեան: Եւ իբրեւ արդիւնք այս յառաջադասութիւն, այս նոր կեանքերն են, որոնք կ'ընդգրկեն բառացի եւ փոխաբերական բոլոր գրաւականները:

Հայ ժողովուրդին համար 2018 տարին յատկանշական է: Հայաստանի Ա. հանրապետութեան 100-ամեակն է: Այս հանրապետութիւնը, որ ծնաւ դժուար պայմաններու մէջ, եւ նոյնքան ու աւելի դժուար իրավիճակներով, սակայն անիկա հայ կեանքին տուաւ ազգային ինքնութեան իւրայատկութիւն, իմա՝ հիմնաքարը հանդիսանալով, իր կերտած ազատութեան ամբողջական հասկացողութեան ընդմէջէն:

Միմոն Վրացեան կը նկարագրէ այս հայուն իւրայատուկ ազգային ինքնութիւնը՝ «իր տունը» հասկացողութեամբ: «Ինչպէս ամէն մարդ ունի իր տունը, ամէն ազգ պէտք է ունենայ իր տունը: Եւ սեփական տունը պէտք է լինի ազգի գոյատեւութեան հիմնաքարը»:

Միմոն Վրացեան կը ցուցնէ թէ հայուն կեանքը՝ անոր անհատական, հաւաքական ու ազգային հիմքերով «իր տան» մէջէն է եւ անոր իրականութեամբ է: Նոյն այս «տուն»-ն է որ հայուն պիտի տայ իր ինքնութիւնը, ինչպէս նաեւ կեանքը շարունակելու գրաւականը:

Վրացեանի մարտահրաւերը չուշացաւ: «Հայը նախ եւ առաջ պէտք է շինէ ու շէնցնէ իր տունը»: Ան հաւատացած էր հայուն կեանքին՝ իմա՝ տան շէնացման անհրաժեշտութեան, որպէս նոյն հայուն կեանքին յառաջադասութիւնը ապահովող երաշխիք: Հայաստանի ու հայ կեանքին տեսլականը ան ներկայացուց հետեւեալ ձևով. «Մենք դարեր շարունակ հաւկիթ ածեցինք օտարների հաւնոցում եւ երբ ստիպուած եղանք վերադառնալ տուն, մեր հաւնոցը պարապ գտանք: Այժմ աշխատում ենք սեփական տուն ունենալ եւ հաւկիթ ածել մեր հաւնոցում...»: Ան կառչեցաւ հայկական «հաւնոցին» իրականութեան եւ անոր յառաջադասութեան տեսաւ Հայաստանի պետականութեան իրականութեան մէջ: Հոն ուր հայը պիտի ապրէր իր ինքնութիւնը՝ իր հարազատութեամբ: «Այս է պատմութեան տրամաբանութիւնը», ըսաւ ան: «Ամէն ազգ իր տունը պէտք է ունենայ, ամէն տուն՝ իր հաւնոցը»:

Այս նոյն «տան» 100-ամեակն է, որ կը տօնենք այս տարի: Հոն ուր հայը սկսաւ ապրիլ կեանքը իր հարազատութեամբ, եւ ուր հայուն կեանքը չդադրեցաւ շարժել ու յառաջ երթալ: Ա. հանրապետութեան յաջորդեց Բ.ը, որ սովետական համակարգի մէջ էր, բայց անոր յաջորդեց նաեւ Գ.ը՝ ներկայ օրերու հայրենի պետականութիւնը: Այս հարիւր տարիներուն վրայ երկարող հայուն պետական կեանքը կանգ չառաւ... այլ՝ եղաւ մնայուն շարժումի մէջ՝ բառացիօրէն եւ փոխաբերաբար, որուն ընթացքին հայը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի թէ սփիւռքի մէջ շարունակեց կերտել իր «հաւնոցը»...:

Իսկ ներկայ օրերուն կը գուզադիպին նոյն հայուն ու անոր ստեղծած կեանքի պատմութեան յառաջադասութիւն մէկ նոր տունեալը՝ այսպէս ըսած «թաւշեայ» յեղափոխութիւնը ներկայ օրերու Հայաստանի իրականութեան մէջ: Հոն ուր ժողովրդային մակարդակի վրայ հայը կ'ուզէ «վերանորոգել» ցարդ իր ստեղծած ազգային-հաւաքական կեանքը: Այս տունեալը նոյն կեանքին ու անոր յառաջադասութիւն իրական մէկ մասնիկն է. իրարու հետ շարժապարտ եւ իրարու հետ առնչուած մասնիկը: Այն, որ դարձաւ օրինակելի ու քաղաքակիրթ արտայայտութիւն, փաստելով, որ հայը իր կեանքին այս նոր տարբերակը ստեղծելու յառաջադասութիւն մէջ չդիմեց «քառս»-ի ու «բռնութեան»: Ան նորը կ'ուզէ ստեղծել «թաւշեայ» կեցուածքով ու մտայնացումով: Մէկ կողմէ ժողովուրդը փողոց իջաւ խաղաղ միջոցառումներով եւ պահանջեց «նոր»-ը, իսկ միւս կողմէ նոյնքան վեհանձն եղաւ պետութեան եւ վարչապետին՝ Մերժ Մարգիսեանի կեցուածքը: «Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր: Ես սխալուեցի: Ես թողնում եմ երկրի ղեկավարի,

վարչապետի պաշտօնը»: Եթէ ժողովուրդը կը պահանջէ նորը՝ «թաւշեայ» միջոցառումով, վարչապետը՝ նոյնպէս: Եւ ինչպէս Կարինէ Մարիքեկեանը նկարագրեց. «Հայաստանի մէջ տեղի ունեցածը «սիրոյ յեղափոխութիւն» է ու անիկա կը համապատասխանէ «Առաջին Քրիստոնեայ ազգի քաղաքակրթական արժէքներուն»: Այս արժէքներով, է որ մենք պիտի կարենանք պահել մեր տունը, եւ շարունակենք կերտել մեր կեանքերուն տարբեր յառաջադասութիւնները:

Լենա Պալրզգին կուգայ Պոլիսէն: Ան ներկայիս իր փոքր երեխային հետ հաստատուած է Հայաստան: Լենան քոյրն է Մեւակ Պալրզգինին՝ այն հայ զինուորագրեալին, որ թրքական բանակին մէջ 2011-ին սպաննուեցաւ՝ անյայտ պատճառներով: Թրքական պետութիւնը մինչեւ այսօր տակաւին չէ յայտնաբերած սպանութեան պատճառները եւ չէ բացայայտած յանցագործները: Անոնց համար Մեւակին մահը պարզապէս արկած էր...: Բայց Մեւակին քոյրը՝ Լենան տակաւին կը տգնի արդարութեան հասնելու համար: Ան իր երեխան ունեցած էր իր եղբոր սպանութենէն ետք եւ հաստատուած Հայաստան, «որովհետեւ ուզեցի որ զաւակս աւելի ապահով տեղ մը ապրի», կ'ըսէ ան: Լենային համար չկայ աւելի ապահով տեղ՝ քան իր «հաւնոց»-ը...: Իր «տուն»-ը...: Հոն, ուր ան իր եւ իր երեխային կեանքը կրնայ կերտել եւ շարունակել ամենայն ապահովութեամբ: Ապահովութիւնը բառացի իմաստով է, սակայն ըսուած է նաեւ փոխաբերաբար: Եթէ բառացին՝ ֆիզիքական ապահովութիւնն է, փոխաբերաբար՝ հոգեկան ու մտաւոր ապահովութիւնն է: Հայուն կեանքին ու անոր յառաջադասութիւն համար շատ կարեւոր է ապահովութիւնը, իր ֆիզիքական եւ հոգեմըտաւոր տարբերակներով: Եւ այս տեսակի ապահովութիւն մը հայը ուր կրնայ գտնել, եթէ ոչ իր սեփական «հաւնոց»-ին մէջ, իր սեփական «տան» մէջ: Այս եղան է հայուն «պատմութեան տրամաբանութիւն»-ը, որ նոյնպէս պէտք է շարունակելու: 100-ամեակի տրամաբանութիւնը, նոյնիսկ այս ապահովութեան հասկացողութեան եւ գիտակցութեան մէջ է, եւ սկսած է պատմութեան օրերէն ու շարունակած մինչեւ օրս:

Բայց առկա է ներկայ ժամանակներու գիտակցութիւնը՝ եւ տակաւին ներկայ օրերու մեր «թաւշեայ» յեղափոխութեան միտք բանին: Հայը իր նորը կերտելու այս գործընթացը սկսաւ ճիշդ ուղիով՝ «թաւշեայ» իրականութեան մէջ ու անոր միջոցաւ, սակայն ան կը գտնուի նոյն հոգիով եւ մտածումներով զայն ամբողջացնելու հրամայականին տակ, որովհետեւ հայուն կեանքին համար անհրաժեշտ հրամայական է «ապահովութիւն»-ը: Իսկ ինչպէս որ Մայսթրօ Ամիրխանեանը Հայաստանի պետական պատկերասփիւռի կայանին հետ ունեցած զրոյցի մը ընթացքին կատարեց «Մենք շատ թշնամիներ ունենք» կարճ ու դիպուկ մատնանշումը, կու գանք հաստատելու, որ այս իմաստով հայուն համար ֆիզիքական ու իր տարածաշրջանի ապահովութիւնը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնները իրականութիւններ են, որոնք կ'արժէ պահել ու ամրապնդել:

Շարունակութիւնը էջ 6

Տղիտուրի՞ն, Թե՛ Սասանայամիտ Խորամանկություն

ԲԱԳՐԱՏ ԷՄՈՒԳԵԱՆ



Նիկոլ Փաշինեան Հայաստանի ժողովրդական յեղափոխութեան փառահեղ յաղթանակով նստաւ վարչապետի աթոռին: Նորընտիր վարչապետին կը սպասեն բազմաթիւ եւ բազմաբնոյթ խնդիրներ, որոնց լուծումը կ'ակնկալուի ամբողջ հայ ազգին կողմէ:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետութեան հարեւան երկու երկիրներու թշնամական եւ յաճախ սպառնացող մերձեցումը, երրորդի մը անվստահելիութիւնը եւ չորրորդին ալ վերջերս ալ աւելի սրուած կերպով մատնուած ամերիկեան հալածանքը, գլխաւոր խնդիրը մնալ կը շարունակէ երկրի անվտանգութիւնը:

Թուրքիա եւ Ատրպէյճան հայոց երրորդ Հանրապետութեան հիմնադրուած օրէն իսկ կը պահեն վանող, հետզհետէ շրջափակման միջոցով Հայաստանը մեկուսացնել ջանացող ռազմավարութիւն մը: Երկու հարեւան երկիրներն ալ պետական քաղաքականութեան միջոցով արտադրած ատելութեամբ կ'աշխատին թունաւորել սեփական ժողովուրդը: Հայաստեաց պատգամներով կը փորձեն ամրապնդել իրենց իշխանութիւնը:

Երրորդ հարեւանը Վրաստան, ի տարբերութիւն Հայաստանի հանրապետութեան, անկախացումէն ետք նախընտրեց հեռանալ ռուսական ազդեցութեան տարածքէն եւ հետեւելով Ուրբանիոյ օրինակին, մերձեցաւ արեւմտեան երկիրներու ու անոնց իշխած միջազգային կազմակերպութիւններուն:

Հայաստանի սահմանակից չորրորդ երկիրը Պարսկաստանն է, որուն սահմանային տարածքը կարճագոյնն է բաղդատմամբ միւսներուն: Իրան, յատկապէս ձմրան ամիսներուն դժուար անցանելի պարսկական լեռնադաշտին հիւսիսային ծայրամասէն կը հասնի Զանգեզուրի շրջանը: Աւելին Թրամփի հակաիրանեան քաղաքականութիւնն ալ կրկնակի կը դժուարացնէ այդ երկրի նոյնիսկ իր բարեկամ երկիրներուն հետ միջազգային յարաբերութիւնը:

Հայաստան եւս շփման մէջ է Եւրոմիութեան հետ, բայց զգուշօրէն կը պահէ որոշ հաւասարակշռութիւն մը հակադրուած բեւեռներու միջեւ:

Յայտնի դարձաւ, որ նորընտիր վարչապետն ալ հեռու պիտի մնայ արկածախնդրական շեղումներէ, նաւարկելու համար խաղաղ ջուրերու վրայ:

Այդ գալուածութեան մէջ իսկ հարեւան Թուրքիոյ հետ առանց երրորդ երկիրներու միջամտութեան բանակցելու առաջարկը, որ յարիւր է բոլոր քաղաքակիրթ կառավարութիւններու, բախաւ թրքական ասանդական դժկամութեան: Թուրքիոյ վարչապետ Պինարի Երլութըրըմ լրագրողներու այս մասին հարցումներուն պատասխանելու ժամանակ, անգամ մը եւս ներկայացուց նախապայման մը, պահանջելով թէ Հայաստան հրաժարի Թուրքիոյ հողերու նկատմամբ իր պահանջէն:

Երլութըրըմ թերեւս տգետ է եւ չի գիտեր թէ երրորդ Հանրապետութեան նախորդ բոլոր կառավարութիւնները պաշտօնապէս եւ բազում անգամներ յայտարարած են այս մասին: Կամ ալ սատանայական խորամանկութեամբ կը փորձէ Նիկոլ Փաշինեանին պարտադրել Խորհրդային Միութեան հետ կնքուած պայմանագրի Հայաստանի կողմէ ալ վաւերացումը:

Պարտադրանք մը որ խստիւ ու վճռական կերպով մերժուած էր նախորդ նախագահներու կողմէ:

Ինչ զարմանալի է, որ նախագահ Էրտողանն ալ Անգլիա, «Չեթըմ Հաուզ»ի մէջ ունեցած ելոյթին կ'անդրադառնայ Հայաստանի թնճուկին եւ իր երկրին կողմէ անելը յաղթահարելու համար Հայաստանէն կ'ակնկալէ բանիմաց մերձեցում:

Փաստացի եւ անուրանալի իրողութիւն է թէ հայոց բնօրրանը երկար դարերէ ի վեր գրաւուած է զանազաններու կողմէ, որոնց վերջինն է Թուրքիոյ Հանրապետութիւնը: Համայն հայութեան արդար երազանքն է պատմական հայրենիքի ազատութիւնը շեփոքող արշալոյսը, իսկ պետական միտքը գործ չունի երազներու հետ: Անիկա պայմանաւորուած է տիրացած երկիրը արկածախնդրութիւններէ զերծ պահելու մտադրութեամբ:

Մին հրապուրիչ է ինչպէս ոմանց Թուրանի երազանքը, որ կը միտի չինական պարիսպներէն մինչեւ Ատրիաթիկ ծով երկարող թրքական աշխարհի մը տիրանալ: Իսկ միւսը իրաւացի առկայ երկրի բնակչութեան բարգաւաճման հեռանկարով: Թող մէկը երկուքին տարբերութիւնը յիշեցնէ Թուրքիոյ վարչապետին ու նախագահին:

Արա Վարդանեան «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրէն Պիտի Ըլլայ Եւս 3 Տարի

Վերջերս տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի նիստի ընթացքին Արա Վարդանեան հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնին ընտրուեցաւ եւս 3 տարի ժամկետով:



Հոգաբարձուներու խորհուրդի անդամները իրենց ելոյթներուն մէջ դրական գնահատեցին Արա Վարդանեանի աշխատանքը: Անոնք նկատեցին, որ իրենց բարձրացուցած խնդիրներուն Արա Վարդանեան շատ արագ կ'արձագանգէ եւ կարճ ժամանակի մէջ սեղմ լուծում կու տայ:

Խօսելով հիմնադրամի աշխատանքի ձեռքբերումներէն՝ Արա Վարդանեան նշեց, որ իրեն համար ամենագլխաւորը այն երեխաներու, այն մարդոց ուրախութիւնն է, որ տեղի կ'ունենայ տարբեր ծրագիրներու ժամանակ:


«Նախորդ տարի լրացաւ հիմնադրամի 25-ամեակը, եւ մենք յայտարարեցինք, որ հիմնադրամը իր ծրագիրներով ուղղակի կամ անուղղակի օգնած է 500 հազար մարդու: Այսինքն՝ այսօր մարդու կեանքի մէջ մենք կրցանք փոփոխութիւններ մտցնել: Այս տարիներու ընթացքին ունեցած ենք 700 հազար նուիրատու: Այս թիւերը կը խօսին այն մասին, որ եւ նուիրատուները կ'աւելնան, եւ ծրագիրները», ըսաւ Վարդանեան:

Անդրադառնալով հիմնադրամի գործունէութեան նկատմամբ վստահութեան հարցին՝ Արա Վարդանեան նշեց, որ այդ առումով բաւական բարձր մակարդակ ունինք:

«Այսօրուան ժամանակաշրջանին դժուար է որեւէ բան թաքուն պահել, եթէ ըլլայ ամենաչնչին բողոքը, ընկերային ցանցերու շնորհիւ շատ արագ կը բարձրաձայնուի: Վերջին 10 տարուան մէջ չեմ յիշեր որեւէ դէպք, որ մեզի մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերու կամ մրցոյթի կանոնները խախտելու մէջ», ըսաւ ան:

1992 թուականին ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հրամանագրով ստեղծուեցաւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպէս եզակի կառոյց՝ կոչուած համախմբելու Հայաստանի եւ արտերկրի մէջ ապրող բոլոր այն հայերը ու անոնց համախոհները, որոնք պատրաստակամ են իրենց ջանքերը ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններու կայուն զարգացման:

Հայաստանի Եռագոյնը երկիր պիտի վերադառնայ Սեպտեմբերին



Ռուսաստանաբնակ բարերար Հրաչեայ Պողոսեանի մտադրամամբ՝ Մարտէն ի վեր տիեզերքի մէջ «կը շրջագային» Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը ու Երեւանի 2800-ամեակին նուիրուած պաստառը, կը հաղորդէ «Երկիր մեղիս»-ն վկայակոչելով NovostiNK.ru-ն:

Ռուսական տիեզերանաւի անձնակազմը Երկիր պիտի վերադառնայ Սեպտեմբերին, իսկ արդէն Հոկտեմբերին՝ հանդիսաւոր պայմաններու մէջ, Հայաստանի ղեկավարներուն պիտի յանձնեն դրօշն ու պաստառը:

Շարունակում էջ 1-ին

Հայաստանի Պետականության, Մայիսեան Հերոսամարտերու...

*Միրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ
քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապանծ զինուորներ և
սպաներ,
Հայաստանի Հանրապետության
մեծարգոյ՝ Նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգոյ՝
Նախագահ,
Վեհափա՛ն Տէր,*

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թուականի Մայիս 28ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրուեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագաւորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչուեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն: Ու քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այդ պետությունը կոչում ենք նաև Առաջին Հանրապետություն:

Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե Հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառայ էր, այլ տէր: Եւ սա ճակատագրական շրջադարձ էր: Բնարկէ, դա առայժմ միայն իրաւական կարգավիճակի փոփոխություն էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նուէր ստացաւ ինչ-որ մէկից, այլ նուաճեց քրտինքով ու արիւնով: Պաշ-Ապարանում և Սարդարապատում տարաւ իր պատմության փառահեղ յաղթանակներից ջախջախելով թուրքական զօրամիաւորումներին, և այդ յաղթանակի թագն ու պսակը դարձաւ Առաջին Հանրապետության հոչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմությունն աներևակայելի է: Ինչպէ՛ս, այդ ինչպէ՛ս կարողացաւ Յեղասպանության ենթարկուած, սրի քաշուած, թալանուած ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը յաղթել թուրքական բանակին: Արդե՛տ ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական նախադրեալներ: Ոչ և երիցս ոչ: Պրագմատիզմի և սառը հաշուարկի տեսակէտից հայ ժողովուրդը չունէր յաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարաւորութիւն, բայց մենք յաղթեցինք, որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էութիւնն անապատներ քշուելն ու կոտորուելը չէ, որ մեր երակներով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արիւնը, մեր երակներով հոսում է Արտաշէս Արքայի արիւնը, մեր երակներով հոսում է Վարդան Մամիկոնեանի արիւնը:

Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարիւր տարում առաջին անգամ յոյսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրայ: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև հասկացաւ, որ ազգային պետութիւնն է ինքնութեան ու արժանապատուութեան միակ երաշխիքը, որ մեզ քաղաքացիներին պատկանող պետութիւնն է

միայն, որ կարող է ապահովել մեր իրաւունքը, մեր անվտանգութիւնն ու ապագան: Մենք հասկացանք, որ ազգային որևէ երազանք հնարաւոր չէ ի կատար ածել առանց պետութիւն ունենալու, ինքնիշխանութիւն ունենալու, անկախութիւն ունենալու: Եւ անկախ պետութիւնը իւրաքանչիւր ազգային երազանք ի կատար ածելու առաջին անհրաժեշտ նախապայմանն է: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև ունէր Արամ Մանուկեանի պէս նուիրեալ առաջնորդ, որ պատրաստ էր ոչ թե զոհել և վայելել իշխանութեան բարիքները, այլ կրել զրկանքներ և զոհուել յանուն սեփական ժողովրդի, որ պատրաստ էր յանուն իր ժողովրդի կոխ տալ մինչև կեանքի վերջին վայրկեանները: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև ունէր այնպիսի զօրահրամանատարներ, ինչպէս Թովմաս Նազարբեկեանը, Դրոն, Մովսէս Միլիկեանը, Դանիէլ Բէկ-Փիրումեանը: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև որոշեց յաղթել:

Հայ ժողովուրդը յաղթեց և դրանից յետոյ հայ ժողովուրդը յաղթել է բոլոր այն դէպքերում, երբ որոշել է, որ պէտք է յաղթի, երբ հաւատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցեալին և ապագային:

Միրելի՛ բարեկամներ,
Մա է մեր ժողովրդի յաղթանակի բանաձևը՝ մենք յաղթել ենք և յաղթելու ենք բոլոր այն դէպքերում, երբ որոշենք յաղթել, երբ մեր յոյսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրայ, երբ չընկրկենք որևէ դժուարութեան առաջ, երբ սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմեանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետութեան վզին, երբ իւրաքանչիւր քաղաքացի գիտակցի, որ տէր է սեփական երկրում, ոչ թե հպատակ, երբ տիրոջ այդ զգացումն իրաւունք չէ միայն, այլ պարտականութիւն, այլնպարտավորություն, երբ հայրենիքի ամէն անկեան վերաբերուենք խանդաղատանքով, երբ մէկս միւսիս վերաբերուենք յարգանքով, համբերութեամբ ու արժանապատուօրէն:

Հէնց այսպէս Սարդարապատի յաղթանակից ուղիղ հարիւր տարի անց 2018 թուականի Ապրիլ-Մայիսին հայ ժողովուրդը տարաւ իր հերթական փառահեղ յաղթանակը սեփական իշխանութիւնը հաստատելով սեփական հայրենիքում: Այդ յաղթանակը նոյնքան անհնար էր թուում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպէս դա պատահեց և ինչու: Պատասխանը հետևեալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ յոյսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրայ, հայ ժողովուրդը հաւատաց ինքնիրեն, վստահեց իր ուժերին և ապագային: Հայ ժողովուրդը պիտի յաղթէր, որովհետև իր երակներում հոսում է Սարդարապատի ու Պաշ-Ապարանի հերոսների արիւնը, Արամ Մանուկեանի արիւնը, Թովմաս Նազարբեկեանի արիւնը, Մովսէս Միլիկեանի արիւնը, Դանիէլ Բէկ-Փիրումեանի արիւնը:

Միրելի՛ ժողովուրդ,
Առաջին Հանրապետութիւնն ընդամենը երկու տարուայ կէսեր ունեցաւ, բայց Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը անհեռանկար գործերով չէին զբաղուում, այլ հայոց նոր պետականութեան հիմքերն էին դնում: Միայն Առաջին Հանրապետութեան գոյութեան շնորհիւ էր, որ Հայաստանը

Խորհրդային Միութեան կազմում ընդգրկուեց որպէս լիարժէք միութենական հանրապետութիւն: Եւ միայն այս կարգավիճակի շնորհիւ էր, որ Հայաստանը կարողացաւ անցնելու դուրս գալ ԽՍՀՄ կազմից և ստանալ միջազգայնօրէն ճանաչուած անկախ երկրի կարգավիճակ: Ասել է թե՛ Առաջին Հանրապետութեան հիմնադրումը պսակուեց Երրորդ Հանրապետութեան հոչակումը, փառաւորուեց Արցախեան պատերազմում մեր ժողովրդի տարած յաղթանակով և աշխարհահռչակուեց ոչ բռնի, թաուշեայ, ժողովրդական յեղափոխութեամբ: Եւ ահա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այսօր տօնում է Առաջին Հանրապետութեան 100ամեակը: Եւ հայ ժողովուրդը, Հայաստանի Քաղաքացին ապրում է քաղաքացիական պատմութեան ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատուած է ժողովրդի անշրջելի իշխանութիւն: Եւ այլևս երբեք, այլևս երբեք ոչ ոք չի համարձակուի բռնաւալ ժողովրդի կամքի վրայ, այլևս երբեք որևէ մէկը չի համարձակուի ժողովրդին նուաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի յոյսն ու լաւատեսութիւնը կոռուպցիայի ու ամենաթողութեան մեջ խեղդելու ցանկացած փորձ, ցանկացած փորձ կարժանանայ ջախջախիչ հակահարուածի: Եւ Հայաստանի Հանրապետութեան յաղթական քաղաքացին այլևս երբեք թոյլ չի տայ պետականութեան կամ քաղաքացիութեան կորուստ, ինքնիշխանութեան և իրաւունքի կորուստ, հաւատի և լաւատեսութեան կորուստ:

Հայաստանի Հանրապետութիւնը երկիր մոլորակի վրայ պէտք է գոյութիւն ունենայ յաւիտեան, Հայաստանի դրօշը պէտք է յաւիտեան ծածանուի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտութիւնը, մեր ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը: Եւ մեզ համար այսօր պատմական, աննախադեպ հնարաւորութիւն է ստեղծուել դառնալ մեր ժողովրդի հազարամեայ ցաւերի դարմանողը, անփարատելի սգի ամոքիչը, դարաւոր երազանքների իրականացնողը: Եւ ժամանակակից սերունդը՝ որպէս Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերի, Պաշ-Ապարանի ու Սարդարապատի հերոսների ժառանգներ, պարտաւոր է ստանձնել և ստանձնում է պատմական այդ առաքելութիւնը: Եւ ուրեմն՝ Կեցցէ՛ հայ ժողովրդի յաղթանակների Մայիսը,

Կեցցէ՛ն Պաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները,
Կեցցէ՛ն Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը, և ուրեմն
Կեցցէ՛ ազատութիւնը,
Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը,
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցէ՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում:
Միրելի՛ ժողովուրդ,
Միրելի՛ զինուորներ, սպաներ,
Շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետութեան և Մայիսեան Հերոսամարտի 100-ամեակի առիթով:
Փա՛նք Հայաստանի Հանրապետութեանը,
Փա՛նք Հայաստանի զինուած ուժերին:

Եւրոխորհրդարանը Պրիստելին կոչ ուղղեց աւելցնելու Երեւանին ցուցաբերուող աջակցութիւնը

Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովը գրեթէ միաձայնութեամբ հաւանութիւն տուաւ Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ անցեալ տարի ստորագրուած Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրին, կը հաղորդէ «Ազատութիւն»-ը:



Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովը Չորեքշաբթի, Մայիս 16-ին աւելի քան մէկ ժամ քննարկեց հայաստանեան վերջին զարգացումները՝ Պրիստելին կոչ ընելով աւելցնելու աջակցութիւնը Հայաստանին եւ անմիջապէս պատրաստուիլ ակնկալուող արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները ղիտարկելու:

«Այս յանձնաժողովը, ողջ Եւրոպական խորհրդարանն անհամբեր է Հայաստանի, այդ երկրի նոր ղեկավարներու եւ քաղաքացիական հասարակութեան հետ համագործակցութիւնը ընդարձակելու հարցով», քննարկման ընթացքին յայտարարեց Հայաստանի հարցով զեկուցող, հունգարացի Լաւո թորեշ:

«Այն, ինչ կատարուեցաւ Հայաստանի մէջ, ժողովրդավարութեան դաս կրնայ ըլլալ շատերու համար», - յայտնեց լիթուանիացի Պետրաս Աուստրեյչիուս շարունակելով. «Ժողովուրդն ու քաղաքացիները ամենէն լաւ գիտեն ինչ փոփոխութիւններ պէտք են երկրին, եւ սա շատ լաւ դաս է այն քաղաքական գործիչներու համար, որոնք կը փորձեն մոլորեցնել անոնց: Եւ ես կը դիմեմ Եւրոմիութեան մենք պէտք է աւելի մեծ պատուիրակութեամբ հիմա երթանք Հայաստան եւ ցոյց տանք մեր համերաշխութիւնն ու աջակցութիւնը»:

«Եւրոմիութիւնը կենսական դեր ունի Հայաստանի մէջ ժողովրդավարութեան ամրապնդման հարցով: Վերջին ներքաղաքական զարգացումները ցոյց տուին, որ Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարութեան գաղափարները սրտին մօտ ընդունած է ու լիովին հաւատարիմ է անոնց: Այսօր, երբ ճգնաժամը այլեւս անցեալ է, կարեւոր է նշել, որ այս ընթացքին Հայաստանի քաղաքացիները ազատօրէն իրացուցին իենց իրաւունքները խաղաղ ու ոչ բռնի եղանակներով»:

Կողմներն ալ ցուցաբերեցին զսպուածութիւն, ներգրաւուեցան բովանդակալից երկխօսութեան մէջ, ինչ որ հնարաւոր դարձուց իշխանութեան փոխանցումը հանդուրժողականութեան ու համերաշխութեան մթնոլորտի մէջ:

Սա անկասկած ի ցոյց դրաւ քաղաքական այն հասունութիւնը, որուն մեր երկիրը հասած էր վերջին տարիներուն», յայտարարեց Եւրոմիութեան մօտ Հայաստանի դեսպան Սարգսրեան, անդրադառնալով յանձնաժողովի կոչին:

Ժողովրդավարութեան ընթացքը այսօրուան Հայաստանի մէջ այլեւս անշրջելի է՝ եւրոպացի պատգամաւորներու մտահոգութիւններուն ի պատասխան, յայտարարեց դեսպան Թաթուլ Սարգսրեան:

«Նոր կառավարութիւնը խոստացած է ընել առաւելագոյնը, որպէսզի ժողովրդավարական զարգացումներն աւելի սնուցուին եւ համապատասխանեն եւրոպական լաւագոյն օրինակներուն»:

Նիկոլ Փաշինեանի գլխաւորած նոր՝ միասնութեան կառավարութեան մէջ կան մասնագէտներ, ինչպէս նաեւ տարբեր քաղաքական ուժերու ներկայացուցիչներ:

Մենք անհամբերութեամբ կը սպասենք Եւրոպական խորհրդարանի եւ Եւրոմիութեան աջակցութեան մեր ժողովուրդի ակնկալիքներն ու սպասումներն արդարացնելու ճանապարհին», - յայտնեց Սարգսրեան:

Նախագահ Արմէն Սարգսեան. «Հայաստանի Հանրապետութեան մէջ քաղաքանտարկեալներ պէտք չէ ըլլան»

Հայաստանի Հանրապետութեան մէջ քաղաքանտարկեալներ պէտք չէ ըլլան: ՀՀ նախագահի մրցանակի յանձնման հանդիսաւոր արարողութենէն ետք՝ լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին՝ այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմէն Սարգսեան:



«Մեր երկրին մէջ քաղաքական բանտարկեալներ պէտք չէ ըլլան: Ես ստացած եմ մարդու իրաւունքներու հետ կապուած կազմակերպութիւններին որոշ փաստաթուղթեր, անոնք մօտ ժամանակներս պիտի ուղարկուին ՀՀ կառավարութիւն՝ համապատասխան նախարարութիւններ: Պէտք է սպասել, որ ՀՀ կառավարութիւնը որոշումներ ընդունի, եթէ համաներման հետ կապուած որոշ գնահատականներ կան», - ըստ Armenpress.am-ի ըսաւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեան:

Տաղանդաւոր Եւ Աշխատասէր. Նախագահ Արմէն Սարգսեան Բնութագրած Է Վարչապետը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան տաղանդաւոր, աշխատասէր մարդ է. Հայաստանի նախագահի մրցանակի յանձնման հանդիսաւոր արարողութենէն ետք, լրագրողներու հետ զրոյցի ընթացքին բնութագրեց նախագահ Արմէն Սարգսեան լրագրողներու խնդրանքով պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Նիկոլ Փաշինեանի հետ աշխատիլը դիրքի՞ն է:



«Յանձին Նիկոլ Փաշինեանի, ես յայտնաբերեցի տաղանդաւոր, շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասէր մարդը, որուն հետ ունիմ շատ լաւ աշխատանքային յարաբերութիւններ: Բմ տպաւորութիւնն է, որ ունինք յարգալից, կառուցողական աշխատանքային փոխադարձ յարաբերութիւններ: Որեւէ խնդիր չեմ տեսներ իր հետ աշխատելու հարցին մէջ, ընդհակառակը, կը կարծեմ, որ կրնանք շատ լաւ աշխատիլ միասին», ըստ «Արմէնփրես»ի ըսաւ Արմէն Սարգսեան:

Յառաջիկայ Ամիսները Հեռանկարներ Պիտի Բանան Արցախի Հարցի Կարգաւորման Համար. Թրամփի

ՊԱՔՈՒ, «Էյ.Փի.Էյ.»- Ատրպէյճանի նախագահին գրասենեակը Մայիս 24ին տեղեկացուց, որ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ նամակ մը յղած է իր պաշտօնակից Իլիամ Ալիեւին՝ շնորհաւորելով Ատրպէյճանի հանրապետութեան հարիւրամեակը:



Ստորեւ՝ նամակին թարգմանութիւնը. «Յարգելի պարոն նախագահ, Ամերիկացի ժողովուրդին եւ իմ անունով կը շնորհաւորեմ ձեզ, Ատրպէյճանի ժողովրդավարական հանրապետութեան ստեղծման 100ամեակին առթիւ»:

Ատրպէյճանն ու Միացեալ Նահանգները սերտօրէն կը համագործակցին տարածաշրջանային բարդ մարտահրաւերներ յաղթահարելու համար: Բարձր կը գնահատեմ մեր համագործակցութիւնը՝ ապահովութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի ոլորտներուն մէջ, ինչպէս նաեւ մեր երկարամեայ առեւտրական կապերը:

Յառաջիկայ ամիսները հեռանկարներ պիտի բանան Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար, ինչ որ աւելի լաւ պայմաններ պիտի ստեղծէ ամերիկա-ատրպէյճանական համագործակցութեան ընդարձակման համար»:

Վաղինակ Գալայճեանի Յիշատակին

1952ի ամառը Տրամայէն արձակուրդի համար Աթէնք եկան Վաղինակը եւ Վարդուհին եւ մնացին իրենց ազգականներուն՝ Նուպար եւ Թագուհի Պուրմայեաններուն տունը որոնք կը բնակէին մեր տունին ճիշդ քովը: Այս պատճառով իրենց Գոգինիա առաջին ծանօթութիւնը եղաւ երբօրս Մանուէլին եւ քրոջս Վիքթորիային հետ, որոնց հետ տարեկից էին, 20-22 տարեկան, իսկ ես 7 տարեկան:



Այդ մէկ ամառնաւ ընթացքին մեզի հետ մասնակցեցան Արարատի միօրեայ պտոյտներուն եւ ակումբային հաւաքոյթներուն ստեղծելով նոր ծանօթութիւններ: Չմէկնած՝ մեր փողոցի միւս հայ երիտասարդներուն եւ պատանիներուն հետ նկարուեցան, եւ ուրախ յիշատակներով եւ տրամադրութեամբ մեկնեցան Տրամա: Երկու տարի ետք ընտանեօք փոխադրուեցան Գոգինիա Բարոն փողոցը: Վաղինակը անդամագրուեցաւ Արարատ Միութեան եւ մասնակցեցաւ զանազան ձեռնարկներու ծանօթանալով երիտասարդ տղոց եւ աղջիկներուն, որոնք 1950-60 տասնամեակի սերունդն էին, եւ վերջերս ներկայ էին Վաղինակի յուղարկատրութեան յիշեցի իրենց:

Կը յիշեմ իր մասնակցութիւնը թատերական խումբին ուր Յակոբ Առաքելեանի բեմադրութեամբ եւ դերակատարներ՝ Հայկ Քաջիկեան, Ռուբէն Խաչատուրեան, Վահան Կարապետեան, Արշակուհի Տէր Գեորգեան, Լեւոն Կիւլեւերեան, Էլիզ Հաճրքեօսէան, Նազարէթ Թիւֆէնքճեան, երբօրս, քրոջս եւ ուրիշներու հետ միասին ներկայացուցին թատերադրութիւններ ինչպէս «Կոյր Նկարիչը», «Անմեղ դատապարտեալը», «Չարշըլը Արթին Աղա» եւլն: Կը յիշեմ իր մասնակցութիւնը Արարատի երգչախումբին, Տիմիթրի Գալզանիսի ղեկավարութեամբ, ուր Աթէնքի Գէնտրիքոն թատրոնի ելոյթներէն զատ մասնակցեցաւ երգչախումբներու փառատօնին Աթէնքի Գալիմարմարօ սթատիօնին մէջ, ուր իրենց ներկայութեամբ պատուեցին Յունաստանի Բալլոս թագաւորը եւ Տրէտերիքի թագուհին:

Կը յիշեմ 1956-58 նոր տարուան գիշերները Կարօ Աւագեանի տունը կազմակերպած բարդիները ուր իր քրոջ Ալիսէն զատ Վաղինակը, Վարդուհին, Արիս Հագարեանը, Մէննուշ եւ Վարդուհի Կիւլեւերեանները, Ասատուր Էպիեանը, Իսկուհի, Մարօ, Զատիկ Չուլեանները, երբայրս քոյրս եւ ուրիշներ, իսկ Կարոյին քոյրը Այտան եւ ես աւելի փոքր ըլլալով կը դիտէինք անոնց ու կը զուարճանայինք: Կարոյին կատակները, ուրախութիւն, երգ, պար, (հալի կալի, պօսանովա), երիտասարդական անհոգ երանելի օրեր:

Կը յիշեմ ամառ մը Արդոս Գէֆալարիի պտոյտը երբ կէսօրէն ետք ժամը 4.00ի ատենները խումբ մը երիտասարդներ մտանք յունական եկեղեցին եւ Վաղինակը ըսաւ: - Եկէք հոս Հայր Մերը երգենք. անոր յաջորդեց Տէր Ողորմեան, Սուրբ Սուրբը եւլն. իսկ Կարօ Աւագեանը որ միքրոֆոններէ կը հասկնար բացաւ միքրոֆոնը եւ հայկական երգեցողութիւնը լսուեցաւ եկեղեցիին դուրսի տարածքը. յոյները զարմացան թէ ինչ է այս անծանօթ երգեցողութիւնը կիրակի այս ժամուն:

2018 մայիս 13 Արարատի Տիկնանցը մայրերու օտոնին առիթով միօրեայ պտոյտ մը կազմակերպած էր դէպի Հիւսիսային Էվիա: Ժամը 7.30ին մտանք բուլման. քիչ ետք եկաւ Վաղինակը իրեն կանչեցի եւ նստաւ քովի նստարանը. ճամբայ չելած եւ քիչ մը կատակելով ըսի իրեն «Վաղինակ այսօր եկեղեցիէն արտօնութիւն առիր». դարձաւ իմ կողմս նայեցաւ եւ ձեռքը բարձրացնելով դէպի Փերիսթերի ըսաւ «վաղը միւս օր երբ մեռնիմ ինձի հոն պիտի տանին»:

Դժբախտաբար այդ անիծեալ «ՎԱՂԱ ՄԻԻՍ ՕԸԸ» շատ շուտ եկաւ: Հասանք Խալքիտա, քառասունըհինգ վայրկեան պիտի մնայինք. կրկին Վաղինակին կանչեցի եւ նստաւ մեր սեղանը. առաւօտեան զովութեան մէջ, կամուրջի քովի սրճարանը սուրճերնիս խմեցինք, հաճելի ժամանակ անցուցինք առանց կասկածելու թէ ինչ պիտի յաջորդէր այդ վայրկեաններուն: Ճամբայ չելած Վաղինակը ինկաւ ու գլուխը վիրաւորեց որուն յաջորդեց իր մահը երեք օր ետք:

Կեանքի եւ բախտի բերումով Գոգինիա զինք ճանչցողներուն առաջիններէն ես էի, եւ իր կեանքի վերջին սուրճը խմելու ընկերակցողը դարձեալ ես էի:

Բարի ճանապարհ Վաղինակ
Պերճ Կիրիկեան

ԳԵՐՄԷՍ - BAZAAR
Շաբաթ 2 Յունիս 2018
Ժամը՝ 18:00ին
Հայ Աւետարանական Եկեղեցւոյ
շրջափակին մէջ

Գերմեսին պիտի գտնէք՝
 Համեղ ճաշեր եւ անուշեղեններ
 Հետաքրքրական խաղեր
 Նուրբներ
 Զանազան գիրքեր մեր «Արեւիկ»
 Գրատան հասարածոյն

Եկէք միասնաբար հայաբոյր
 երեկոյ մը ապրինք:

Շաբունակում էջ 2էն

ՀԱՅՈՒՆ «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ...

Այս բոլորին կողքին կայ նաեւ հայուն հոգեմտաւոր ապահովութիւնը, ուր հայը կ'ապրի իր կեանքը՝ կատարեալ հարազատութեամբ, կ'ապրի իր ինքնութեամբ եւ ազգային-քրիստոնէական մշակոյթով: Հայը պարտի կառչիլ իր հոգեմտաւոր ապահովութեան՝ որպէս իր կեանքին ու անոր շարունակականութեան հիմքը:

«Հայը պէտք չէ կորսնցնէ իր հայու հաւատքը», դարձեալ կ'ըսէ Մայսթրոն: Հաւատքը՝ հայկական կեանքին ու հայրենի պետականութեան եւ երկրին, ուր հայուն կեանքը պիտի կերտուի ու շարունակուի, բառացիօրէն եւ փոխաբերաբար: Հայու կեանքին արգասիքը՝ հայուն տունը, պետականութիւնը ստեղծելու, ինչպէս նաեւ զայն պահելու ու կեանքի շարժումին իմա՝ յառաջխաղացքին մէջ ճիշդ հունին մէջ դնելու ճշմարտութիւնն է: Հարիւր տարիներու վրայ երկարող հայուն պատմութեան տրամաբանութիւնը ասոր մէջ է ու ասոր համար է:

Այս տրամաբանութեամբ է, որ հայը պէտք է շարունակէ ապրիլ: Եւ այս տրամաբանութեան խորքը հայուն «ապահովութիւն»-ն է, որուն հայը պէտք է շարունակէ հաւատալ: Այս ապահովութեան ընդմէջէն է, որ հայը պիտի շարունակէ ապրիլ ֆիզիքապէս ու տակաւին իր հոգեմտաւոր արանդին մէջ մնալ:

Այս ապահովութիւնը կրնայ գալ միասնական ջանքով ու հաւաքական միտքով՝ հայրենի պետականութիւն եւ ժողովուրդին ու սփիւռքին միջեւ: Եւ ան անպայմանօրէն պէտք է իրականանայ «թաւշեայ» միջոցառումով եւ կեցուածքով:

Հայուն պատմութեան տրամաբանութիւնը հայուն տունը կերտելու եւ զայն ապահով պահելու իրականութեան մէջ է: Հոն է, որ հայը պիտի շարունակէ իր գոյութիւնը՝ որպէս հայ եւ հայկական պետականութիւն:

Հայուն պատմութեան տրամաբանութիւնը իր ազգային ինքնութեան համար հարազատ կեանք մը կերտելուն մէջ է:

Մայիս 1918-ի Հայաստանի Ա. Հանրապետութիւնը կերտուած է նոյնինքն այս հայուն պատմութեան տրամաբանութեամբ: Հանրապետութիւն մը, ուր հայը սկսաւ ապրիլ իր կեանքը՝ կատարեալ հարազատութեամբ եւ որ մինչեւ օրս կը շարունակուի, ու տակաւին պէտք է շարունակուի:

Հայուն պատմութեան տրամաբանութիւնը:



**ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Հ.Բ.Ը.Մ. «Ա. ԳԱԼՓԱՔԵԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ**



Միջին Ծնողք,
Կը տեղեկացնենք թե 2018-2019 դպրոցական տարեշրջանի արձանագրությունները, պիտի կատարուին **Յունիս 1-էն մինչեւ 21 Յունիս 2018-ին**: Յատկապէս Մանկապարտէզի եւ Ա. դասարանի աշակերտներուն համար, պիտի կատարուին **Մայիս 1-էն**:

- Արձանագրութեան իրաւունք ունին.-
1. Մանկապարտէզ, այն երեխաները որ ծնած են 2013-ին (Ծաղիկ) եւ 2014-ին (Կոկոն):
 2. Ա. դասարան, այն երեխաները որ ծնած են 2012-ին:
 3. Մնացեալ դասարաններու աշակերտներուն համար, արձանագրությունները կ'ըլլան սովորական ձեւով:
 4. Մանկապարտէզի եւ Ա. դասարանի արձանագրութեան, հարկ եղած հաստատագիրներուն համար, կրնաք իմանալ տնօրէնութենէն:

Կը խնդրուի արձանագրությունները կատարել վերոյիշեալ ժամանակամիջոցին մէջ:
Ձեր անմիջական կապակցութիւնը Տնօրէնութեան հետ, անհրաժեշտ է, ապահովելու համար յառաջիկայ դպրոցական տարեշրջանի դպրոցի հեզասահ գործունէութիւնը, ինչպէս նաեւ դպրոցական ինքնաշարժերու կարգաւորումը:

Ձեր ուշադրութեան կը յանձնենք, թէ աշակերտներու տեղերը ինքնաշարժերու մէջ պիտի ապահովուին, ըստ արձանագրութեան թուականին:

Հեռաձայններ.- Տնօրէնութիւն՝ 210-9816679
Հ.Բ.Ը.Մ. Քարտուղարութիւն՝ 210-9825685

Տնօրէնութիւն

Նուիրատուութիւն

Վաղինակ Գալայճեանի մահուան տխուր առիթով կ'ըլլան հետեւեալ նուիրատուութիւնները Փերիսթերիի Ս. Աստուածածին եկեղեցիին՝

Կարպիս Հազարեան ընտանիք	200 եւրո
Տիկ. Լուիզ Ֆէնէրճեան	200 “
Յարութ եւ Միլվա Չինարեան	100 “
Էջմիածնասէր Տիկիներ	100 “
Նազարէթ Թիֆէնքճեան	50 “
Վազգէն եւ Փառանձ Էյլենճէ	50 “
Պօղոս Չոլաքեան	50 “
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն	50 “
Մաքրուհի Արրճեան	50 “
Մթամաթի եւ Մերի Բօնիրու	50 “
Հերման եւ Լուսի Մէնէնտեան	50 “
Տիգրան եւ Սօնիա Քաջիկեան	30 “
Պօղոս եւ Շաքէ Կորիւն	30 “
Պերճ եւ Մարի Կիրիւնլեան	20 “
Սերգօ եւ Կիւլա Բաջանեան	20 “
Τατιάνα Μπουμπουρούζ	20 “



**Հ.Բ.Ը.Մ.
«Ա. ԳԱԼՓԱՔԵԱՆ»
ՎԱՐԺԱՐԱՆԻ
ԱՄՍՎԵՐՁԻ ՀԱՆԴԵՍ**

Հ.Բ.Ը.Մ.իութեան «Ա. Գալփաքեան» վարժարանի Մանկապարտէզի եւ Նախակրթարանի ամառային հանդէսը, տեղի պիտի ունենայ՝ **Չորեքշաբթի 13 Յունիս 2018**, երեկոյեան ժամը 7-ին, «Հրանդ եւ Լուիզ Ֆէնէրճեան» հանդիսասրահին մէջ:

Միտով հրաւիրուած է յունահայ հասարակութիւնը:

Տնօրէնութիւն

**Ամառային Հանդէս
Հայ Աւետարանական
Մանկապարտէզի**

Միտով կը հրաւիրենք Ձեզ, Հայ Աւետարանական Մանկապարտէզի Ամառային հանդէսին, որ տեղի պիտի ունենայ **Չորեքշաբթի 6 Յունիս 2018**, կ.է. ժամը 7-ին Հայ Աւետ. Եկեղեցոյ ժողովասրահին մէջ:

Եկէք սիրելիներ քաջալերենք եւ վայելենք մեր երեխաները եւ գնահատենք մեր ուսուցչական կազմը իրենց անխնայ, նուիրեալ եւ անսակարկ աշխատանքին համար:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Նուիրատուութիւն

Քրիստին Պերպերեանի մահուան քառասունօրին առթիւ Տեր եւ Տիկ. Սերգօ եւ Զապէլ Թիֆէնքճեան 50 եւրո կը նուիրեն Փերիսթերիի Ս.Աստուածածին եկեղեցոյ:

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

ԱԶԳԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Մեփականութիւն
ԱՐԱՐԱՏ Մ Մ ՄԻՈՒԹԻՒՆ
Միսթու 33, Նիքեա, Յունաստան

Համակարգչային
շարուածքը եւ էջադրումը՝
ՆՈՐ ԱՇԽԱՐՀ շաբաթաթերթի

Տնօրէն՝
Ընկ. Սարգիս Խաչատուրեան

Արտօնատէր -
Փաստաբան՝
ընկ. Յակոբ Տէսճեան

“NOR AΣXAP”
Αρμένικη Εβδομαδιαία
Εφημερίδα
Ιδιοκτησία “ΑΡΑΡΑΤ”
Φιλολογικό Αθλητικό Σωματείο

Διευθυντής
Σαρκίς Χατσατουριάν
Εκδότης -
Ιάκωβος Φετζιάν Δικηγόρος

Σηστού 33 - TK 18450 - Νίκαια
Τηλ: 210-4926085
“NOR ASHKHAR”
Armenian Cultural Social Weekly
33 Sistou Str.
GR 18450 NIKEA GREECE
Tel-Fax: 00+30+210-4926085

ԱԻԵՏԻՍ ՊԱՐԱԽՈՒՄԲ

Մայիս 26 կայացավ Ավետիս պարի դպրոցի հոբելյանական երեկոն՝ ՔՈ ՄԻՐՈՒՑ ԵՆՔ ԾՆՎԵԼ, ՀԱՅՐԵՆԻՔ խորագրով:

Ավետիսը դարձավ 5 տարեկան:



Բացի իմբազրականներէն, յօրուածագիրներու տեսակէտներն ու գաղափարները անպայմանօրէն չեն արտայայտեր թերթին ուղեգիրը:

Յիշէ...Յարգէ...Պայքարէ...Պահանջէ

Յարգելի Հայրենակից

Հայ ազգի ոչնչացման՝ ճգնաժամային ցեղասպանութենէն եւ տաժանակիր տառապանքի թշուառութիւններէն, 103 տարիներ անցած են: Վերքը կը մնայ անունջ եւ անմոռանալի:

Հայոց ցեղասպանութենէն ետք, երեք տարիներու իրարյաջորդ քաղաքական տխուր եղելութիւններուն, կը յաջորդէ Սարտարապատի դիւցազնամարտի յաղթանակը, որուն շնորհիւ կը կերտուի Ազատ Անկախ Հայաստանի առաջին պետականութեան հռչակումը, որմէ արդէն անցած են հարիւր տարիներ:

Յունաստանի Ռ.Ա.Կուսակցութեան Հայ Իրաւանց Խորհուրդը՝ կը նախաձեռնէ, հովանաւորութեամբ Յունահայոց Թեմական Խորհուրդին, Կիրակի 3 Յունիս 2018-ի առաւօտեան ժամը 10.30ին,

Աթէնքի «GLORIA» թատրոնին մէջ ΠΠΟΚΡΑΤΟΥΣ 7 και ΠΑΝΕΠΙΣΤΗΜΙΟΥ

-Ոգեկոչել՝ 24 Ապրիլ 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը

-Փառքանել՝ 22-26 Մայիս 1918 Սարտարապատի յաղթանակը կերտող հերոսներու յիշատակի եւ

-Յիշատակել՝ 28 Մայիս 1918ի, Հայաստանի ազատ անկախ հռչակման՝ առաջին հանրապետութեան 100 ամեակը:

Օրուան խորհուրդը յարգելի ներկաներուն կը հաղորդէ յունարէն լեզուով, Յոյն հանրաժանօթ քաղաքագէտ, Յունաստանի նախկին արդարութեան նախարար եւ ներքին գործոց նախարար՝

ΧΑΡΑΛΑΜΠΟΣ ΚΑΣΤΑΝΙΔΗΣ

Որ իր հռետորական ոգեւորիչ շունչով՝ միշտ ներշնչած է իր ունկնդիրները:

Ուխտի Օր է՝ Մասնակցէ՝ Յիշէ՝ Յարգէ՝ Պայքարէ՝ Պահանջէ



Այս առիթով առաւօտեան ժամը 10.00 նախկին Արմինիա ճաշարանէն եւ ժամը 10.20 Intercontinental պանդոկէն հանրակառք պիտի մեկնի դէպի թատրոն: Կը խնդրուի ճշդապահ ըլլալ:

Հայ իշխանը իր հաւաքածուն 20 կտաւ պիտի նուիրէ Հայաստանին

Հաւաքածուներ ունեցող, «Կորչաքովներու իշխանական տան» ղեկավար իշխան Անտրէյ Կորչաքով-Ապամելիքովը Ուքրանիոյ մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Մանուկեանի հետ հանդիպման ժամանակ խոստացած է իր հաւաքածուն 20 կտաւ նուիրել Հայաստանին: Այս մասին ֆէյսպուքեան իր էջին մէջ գրած է դեսպան Մանուկեան:

«Բացի այն, որ ան կը համարուի հայկական իշխանական Ապամելիքովներու տոհմի ներկայացուցիչ, ինչով ան կը հպարտանայ, ան նաեւ ամբողջ հոգիով կ'երկրպագէ Հայաստանին: Յայտնի նկարիչներու կտաւներու բաւական լայն հաւաքածու ունենալով եւ ոգեշնչուելով Հայաստանի մէջ տեղի ունեցած փոփոխութիւններով ու Առաջին Հանրապետութեան 100-ամեակով՝ ան որոշած է իր հաւաքածուն 20 կտաւ նուիրել Հայաստանին:

«Բանակցութիւններու արդիւնքով նաեւ պայմանաւորուեցանք, որ յետագային Անտրէյ իր ողջ հաւաքածուն պիտի կտակէ Հայաստանի թանգարաններուն», - կը գրէ դեսպանը:

